



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

11833

Родион Осипов  
и  
Андрей Киренский

1924г

9(56)

3-26



9



ԳՐԵՑ Պ. Ա. ՀԱՅԿՈՒՆԻ

1833


B. V.



# ԹՕՓԱԼ ՕՍՄԱՆ-

Ե Ւ

ԴԵՊՔԵՐԸ ՄԱՐԶՈՒՄԻ ՄԵջ  
ԶԻՆԱԴԱԴԱՐԵՆ ՅԵՏՈՅ



1924

ՏՊԱՐԱՆ «ՆՈՐ ՕՐ»

ԱՐԷՆՔ

947.925

Z-26

ԳՐԵՑ. Պ. Ա. ՀԱՅԿՈՒՆԻ

---

# ԹՕՓԱԼ ՕՍՄԱՆ

Ե Ւ

ԴԵՐԲԵՐԸ ՄԱՐԶՈՒԱՆԻ ՄԵԶ  
ԶԻՆԱԴԱԴԱՐԵՆ ՅԵՏՈՅ



1924  
ՃՎԱՐԱՆ «ՆՈՐ ՈՐ»  
Ա Թ Է Ն Ք

P 5 OCT 2011

9156  
2-26

Թ Օ Փ Ա Լ Օ Ս Մ Ա Ն

Ա Յ Ա Յ

Դ Ե Վ Բ Ե Ր Ը Մ Ա Ր Գ Ո Ւ Ա Բ Ի Մ Ե Զ



1924  
ՏՊԱՐԱՆ «ՆՈՐ ՕՐ»  
Ա Թ Է Ն Ք

827

11833

25961-4h-7-



(4921-56)

3160-2002

# ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԵՒ


ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՍԱԻԹԻՒՅ

Մարզուան քաղաքը, Աերաստիոյ կուսակալութեան  
վաճառաշահ և ամենածաղկեալ գաւառներէն մէկն է:  
Տեղական դիրքը, արտագրութիւնները, արհեստները  
և արտածումները, երկրին զանազան մասերուն հետ հար-  
դորդակցութեան մէջ դրած է. նշանաւոր է մանիսայա-  
գործութիւնը և պղինձագործութիւնը, որոնք տեղւոյն դժւ-  
խաւոր արտածումներն են:

Ժողովուրդը, մասնաւորապէս հայերը, Ամերիկեան  
միսիօնարական, Գոլէճի և ֆրանսական բարձրագոյն վար-  
ժարանի ներկայութենէն մեծապէս օգտուած, հին բար-  
քերն ու սովորութիւնները բարեփոխուած յառաջդիմու-  
թեան ամէն միջոց օգտագործուած էր:

Սահմանադրութենէն վհրջ, Ազգ. Ա. Սահմակեան  
վտրժարանը տիպար և նոյնիսկ գտնուող օտար դպրոց-  
ներու հետ մրցող հաստատութիւն մը եղած էր: Մօտա-  
կայ Ա. Նշանայ-վանքին մէջ երկրագործական վարժա-  
րան մը հաստատելու և վանքին սեփական ընդարձակ  
հողը զիտական մեթօտով օգտագործելու. նախնական  
ձեռնարկները եղած էին:

Առաջնահարգելու պահանջման



Հայերը երեք մամուլ հաստատած էին, կը տպաւէին Ֆրեկու ամսաթերթեր. և որ Այդո Ամերիկեան Գոլդի հայ ուսանողութեան գրական ամսաթերթը նաև Աղջ. վարժա, անի «Հայորդի» միութեան ամսաթերթը: Թէսէտ բնակչութեան մեծամասնութիւնը հայերը չէին կադմեր և սակայն անտեսապէս տիրոզ տարրը անոնք ըլլուրով ժողովուրդէն, թուրք թէ յոյն, ստուար ժամ մը հայերէն կը խօսէին: Մարզուան՝ Յ. Հնչակեան կուսակցութեան ամենակարեւոր կեղրաններէն էր:

Կուսակցութիւնը՝ ժողովուրդին թէ մտային զարգացման և թէ արտաքին թշնամական յարձակման դէմ քստ կարեւույն կազմակերպուելու ամէն ջանք ի գործ դրած էր, որուն գործաւնէութիւնը 1895էն ի վեր կառավարութեան ծանօթ էր:

Բնդիանուուր պատերազմին՝ 1915էն հայոց տեղահանութեան ատեն, Մարզուանի տեղահանութիւնը, առանց միջազէպի զլուխ հանելու գործը տեղույն կառովարութեան համար թնձուկ մըն էր, ուստի ամենազազտնի և ամենազգոյց միջացները գործածեցին: 1916 ապրիլ 10 գիշերը յանկարծակի, Հնչ. և Դաշնակցական բոլոր լիուրները ձերբակալեցին, և ինդրոյն պարզ հարցուփորձի բնոյթ մը տալով անմիջապէս Սերբաւիա ճամրեցին: Ասիկա առաջին յաջողութիւնն էր, և սակայն ասով չէր վերջանար, տեղացի հայ զինուրական փախստականները Ընդհանուր նկրումով մը հաւաքելէ վերջ՝ զէնքերուխուզարկութեան ձունարկեց: Կուսակցութիւնը ջախջախուած էր, ժողովուրդը բարոյագուած և յուսախար՝ իսկ կառավարութիւնը ամէն կերպով պապահովուելէ վերջ՝ տեղահանութեան սկսան Յունիսի վերջերը: Հայ երեւելիներէն կանխելով կացութեան հետեւանքները կրօնափոխ ըլլալով մնալու միջոցը գտան, որոնց չնորդիւ նաև իրը արհեստաւորն էր ՅՈՒի մօտ ընտանիքներ մնացին, իսկ

մնացեալը առանց բացառութեան այր թէ կին մօտակազ  
վայրերը ջարդուեցան:

Գալով Ամերիկեան Միսիօնարական հաստատութեանց  
աշակերտ, աշակերտունի և պաշտօնէութիւն: Թէպէտ  
ամերիկացիներու ջանքերը ի ղեքեւ ելան այր պաշտօ-  
նէութիւնն ու աշակերտութիւնը ազատելու համար՝ սա-  
կայն աշակերտունիները՝ Միս Վիլըրտի և Միս Կէյձի  
յիշատակելի ջանքերուն և անձամբ մինչև Աերաստիա  
երթալով տեղւոյն կուսակալութեան ըրած դիմումին շը-  
նորհիու ետ վերադարձուեցան: Մարզուանի հայութեան  
կեանքը կը վերջանար թողլով միայն փոքրիկ թիւ մը  
ապագայ սերունդը կազմելու համար: Ամերիկայի պատե-  
րազմի մասնակցելէն վերջ Գոլէճը ևս փակուելով՝ աեղա-  
կան զին, իշխանութենէն գրաւուեցաւ:



# ԴԵՊՔԵՐՈՒ ՅԵՂԱՇՐՋՈՒՄ

## ԶԻՍՆԱԴԱԴԱՐԻ ՇՐՋԱՆԵՒՆ

1918 Հոկտ. 30ի զինագաղաքի ստորագրութիւնը, և  
դաշնակիցներու Պօլիս Յաղթական մաւաքը թէ թուրքերու  
և թէ հայերու համար անակնկալ մըն էր: Թուրք մտայ-  
նութիւնը և երեւակայութիւնը յեզարչուած՝ անելի մը  
առջե կը գտնէր ինքզինքը: Անաթօլիի երկաթուղիի կա-  
յաններու պէս, մը քանի կարեւոր կեղրոններու անդլա-  
կան ոյժերու կողմէ գրաւումը սարսափի մատնած և նա-  
պաստակի վախկոտութեամբ վարակած էր Օրը օրին քրիս-  
տոնեաններու ի նպաստ ներկայացող քաղաքականութիւնը  
զանոնք յուսալքսէ էր, իրենց քով գտնուած, որբեր,  
որբուհիններ, բռնի ամուռնացուած աղջիկներ և գրաւուած  
ապրանքները, Ազգ. իշխանութեան և սեփականատիրոջ  
կը վերադարձնեն կարծես մարդարիական պարտակա-  
նոթիւն մը կատարած ըլլալու գոհունակութեամբ և այս-  
պէսով անոնց օգնութիւնը կը հայցէին ի փոխարէն: Իսկ  
հայերը դաշնակիցներու ներկայութենէն ոգեւորուած և  
մեծ յոյսերով արբեցած էին:

1919 Ապրիլ 10ին Մարզուան ալ անդլիական զօրտ-  
խումբ մը ժամանած էր, ճիշտ Ամերիկեան նպաստամա-  
տսցի ատենները, և սակայն հակառակ բարիք մը ըլլա-  
լու, անոնց ներկայութիւնը երկու ազգեր իրարու գէմ  
գրգրելով ապագայ դժբաղդութեանց դուռ մը բացաւ:  
Իսլամացած հայեր խրախուսուելով անոնց ներկայութենէն

կարծես դարաւոր հալածանքներէ կատարելափէս ազա-  
տագրուած մէկ կողմ նետելով իսլամութեան նուիրական  
նշանը եզազ փաթթոցն ու քօղը՝ իրենց մայր եկեղեցին  
զիրկը դարձան ամենամեծ հականարուածը տալով թուրք  
մոլիսանդութեան, ամուսնալուծումները և որբեր հաւա-  
քելու գործողութիւնները մեծապէս զայրացուցին զա-  
նոնք, որուն մէջ Մր. Կէչըլի անձնուէր աշխատանքները  
իրը դաշնակիցներու և զրաւման ուժերու ։ Կիրկայացուցիչ  
գնահատութեան արժանի են, և սակայն այսքան բարի  
նպատակով ձեռնարկուած գործողութիւն մը, ապագամի  
իր ծանր հետեւանքները և դժբաղդութիւնները ունեցան  
Անգլիական ոյժերու լքումովը. Մր. Կէչըլ տեղւոյն ամե-  
րիկեան վարժարանի գանձապետը տեղահանութեան և  
ընդհանուր պատերազմի շրջանին հոն մնալով՝ ականա-  
տես եզած էր բոլոր անցուադարձերուն՝ և ամենայախուսն  
քայլերն իսկ առաւ օգնելու հայ հասարակութեան։ Իր  
գործունէութիւնը ամէնաաչքառութուրքերը իսկ ատր-  
ապիեցուցած էր։

Ամերիկեան նպաստամատոյցը, թուրք որբանոցնե-  
րէն և ընտանիքներու քովերէն հայ և յոյն որբերը հա-  
ւաքելէ վերջ, թշուառ ընտանիքներու ապրուստ մը ճա-  
րելու համար արհեստանոցներ ալ բացին ուրիէ կ'օգտը-  
ուէին նաև գաղթական թուրքեր։ Երկու որբանոց ունէին  
շրջանակին մէջ, նաև իրենց սթէշընի պատկանող քա-  
ղաքներու, Ամասիա, Զիլէ, Թոողաթ, Հաճը զիւղ, Վէ-  
զիր Քէօփրիւ, Գավզա, և մօտակայ յոյն դիւղերուն,  
պատերազմի սարսափներէն թշուառացած բոլոր ընտանիք  
ներու նպաստարացնումի գործով կը պարապէին, առանց  
ցեղի և կրօնի կտրութեան հպատակապէս կ'օգնէին բո-  
լոր կարոտեալներուն. ունէին նաև թուրքերէ ամուսնա-  
լուծուած հայ ազգիներու բաժին մը ուր 50ի մօտ աղ-

ջիկներ կը պատսպարուէին մինչեւ որբանոցներու փոխա-  
դրութիւնը :

Այս թնականուն վիճակը տեւեց մինչև 1921 Մարտ  
18, ելու շրջանին՝ 2000ի մօտ հայութիւն մը հոս հաւաք-  
ուեցան, կարծես հին քաղաքը կը վերածնէր, կեսնք  
եռուզես ամէն կողմ:



# Ա. ՔԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ՏԱՐՃՈՒՄԸ


Մ. Քէմալ փաշա բնիկ Սելանիկցի, բարեկեցիկ ընտանիքի մը դաւակը, ծնած է 1880 թուականին։ Իր նախնական կյամութիւնը տեղոյն նախակրթաբանին մէջ աւարտելէ յետոյ, հետեւած էր նաև զինուորական վարժարանին ուր՝ ֆրանսերէնի և գրականութեան մէջ ցուցուցած իր արտակարգ կարողութեան հաջար իր դաստուները զինք անամըգ Քէմալըի նշանցնելով։ Քէմալ կեղծանունը աւելցուցած էին իր անուան վրայ։ Յետոյ 1901 Պալսոյ պատերազմական վարժարանը աւարտելով սպայակոյսի հարիս բագետի աստիճանը ստացաւ 1904ին։

Յաջորգաբար մասնակցեցաւ «Արեւելեան Տարապաւում» և «Պալքանեան» պատերազմիներուն։

Բնդհանուր պատերազմի միջնցին աջարտանէլին կոիւներուն մէջ «Արք Պուրնունի զօրաբաժնի հրամանաւար նշանակուած ըլլալով մեծ քաջագործութիւններով երկիրը մեծ վատնդէ մը փրկեց, Դաշնակիցներու դէմյետոյ Պազեստինի ձակատը զրկուեցաւ և հոն մնաց մինչեւ զինադադարի հոչակումը։

Մ. Քէմալ փաշա 1919 Յուլիսի մէջ իրը խրատատու և երրորդ զօրաբանակը ցրուելու պաշտօնով Սամսոնի ճամբով ներփին գաւառները դրկուեցաւ։ Սամսոն ցամաք

لعلهم الله ينفعنا



ելլելուն ան իր պաշտոնին հակառակ ուղղութեամբ գաղտնի միթինկներ սարքելով գրգռեց պրօպականտով մը թուրք մտայնութիւնը և յեղաշրջեց. զարժանալի ընդունելու թիւն մը ունեցաւ ան, թուրք հասարակութեան եւ երեւելիներու կողմէ, ի ներկայութեան անդլիական ուժերու: Սամսոն կարեւոր կեղրոն մըն էր, թէ անտեսապէս և քաղաքական գիրքով. ուստի պնոր մասնակցութիւնը ապագայ յաջողութեան էական պայմաններէն և ազգակներէն կրնար նկատուիլ. ինչպէս երեւցաւ յետագայ դէպքերու մէջ, անոր զրամական օգնութիւնն էր գործին յաջողութեան՝ կարեւոր դեր կատարողը: Մ. Քէմալ հօս գտած ընդունելութենէն քաջալերուած՝ այցելից, Գավզա, Ամասիա, Սերաստիա և այլուր, հակադաշնակից պրօպականտոներու միթինկներ սարքելէ վերջ, վերադարձաւ Գավզա և հոն հաստատուելով, հեռագրական հաղորդակցութիւնները կապեց, այնպէս որ թէ ներքին գաւառներու հետ հազարդակցեցաւ կազմակերպութիւնը զօրացնելու համար և թէ իրեն հակառակ Պոլոյ ունէ հրաման և շարժում հակազդելու:

Իսկ ի տես այս բոլոր գործողութիւններուն անդիական սյժերը անտարեն կը մնային, զիտութեամբ կամ չգիտութեամբ և երբ անոնց կը տեղեկացուէր անցուցարձերը, անոնք սպազարիւնութեամբ կ'արտայսայտուէին, եթէ ոչ շարժումը իր սազմին մէջ կը խեղդուէր անմիջապէս: Թէ ինչու այսպէս եղաւ, այս մեզ համար ցարդ անլուծելիք մըն է, որը որ մը կը պարզուի անշաւշտ:

Թուրք բանակը ցրուած ըլլալով Մ. Քէմալ փաչա, ամսականով չէթէագրութեան սկսաւ իւրաքանչիւր քառագէն և զիւղէն. և սակայն այս բոլորը գաղտնի կազ-

մակերպութիւններ էին երեւոյթապէս, աւելի ազատ և  
լայն ասպարէզի մը վրայ գործելու համար թուրքերը՝  
անդլիական զինւորական ոյ Խերու հեղինակութիւնը փոր-  
ձեցին յարձակելով՝ մէկ քանի չէթէներով, տասի չափ  
հնդիկ զինւորի և մէկ անդլիական սպային կողոպտելով  
դաննք Գավզա—Սամոսն ճամբռու վրայ :

Այս յաջողութեան անսպատիժ ձգուիլը թուրքերը ալ  
աւելի քաջալերեց :

Երերը յեղաշըուած էին, և կարծես անդլիական  
ոյժերը ալ իրենց հեղինակութիւնը կորոնցուցած էր և  
Քէմալ նոյնիսկ իր հակառակորդներուն կողմէ ընդունե-  
լութիւն կը գտնէր : Դէպէհրու այս կացութեան մէջ էր,  
երբ անդլիական զրաւան ոյժերը կը պատրաւառէին  
պարպել Մարզուան, Սեպտ. 18ին, երկու իրարու դէմ  
լարուած տարրեր, թուրքն ու հայը դէմ յանդիմանձգելով :  
Ուղղամիտ ուէ հայ մը զիւրութեամբ պիտի կրնար կշռել  
կացութիւնը ու յետագայի հետեւանքները, տեղի ունե-  
ցած այնքան հակասութիւններէ ետք, ուստի ժողովուրդը  
սկսաւ առանց այլեայի գաղթել, Սամսոն և Պոլիս երբ  
տակաւին ուէ արգելք չկար գաղթելու :

Տեսարանը յուղիչ էր, և կարծես երկրորդ տեղահա-  
նութիւն մը կը ներկայացնէր, թէպէտ երեւոյթի մէջ  
ուէ վտանգ չէր տեսնուէր : Աստի կառավարութիւնը ան-  
փոյթ չէր կրնար մնալ այս դէպէհրուն առթիւ, տեղւոյն  
տեղակալ Սիւրբէյա պէյ և կեղեցիներու և ժողովարանի  
բնմէն հանրածանօթ թրքական խոստումներով ժողովուր-  
դը կը համոզէր որ չզաղթեն : Այսուէս կ'ըսէր :

«Ի՞նչո՞ւ կը գաղթէք, դուք շատերդ արդէն տեղահա-  
նութենէ նոր վերադարձած է ձեր երթալիք տեղը թըշ-  
ուառ պիտի ըլլաք, իսկ կառավարութիւնը ձեր թշուա-


ռութեան պատճառը ըլլալ չու գեր, ընդհակառակին ձեզ հանգստացնելու համար ամէն կերպով պիտի ջանայ: Անգլիացիներու քաշուելով ձեզի ուել վտանգ չկայ, կը խոստանամ որ վտանգ չկայ, մենք ասկէ վերջ անցեալի թիւրիմացութիւնները մոռցնելու պիտի աշխատինք, մեր դատը եւ բոպացիներու հետ է, այս կառավարութիւնը արդար է և արդար իրաւունք կ'ուզէ պաշտպանել հւրոպացիներու դէմ: Մենք անցեալի սեւն ու ամօթը տակաւին չկրցինք սրբել և հաշիւը տալ, ձեզ հանգստացնելով եւրպայի ցոյց պիտի տանք որ այս ներկայ կառավարութիւնը արդար է, իսկ ձեր գաղթելը անոր պիտի հակասէ նուաստացնելով մեզ անոնց առջեն: Պատուելի Բավկիտիս տեղւոյն քարոզիչը յայտարարեց՝ «Մենք ցարդ թուրքերը չատ չատ անգամներ փորձեցինք, հոգ չէ այս անգամ ալ փորձենքն և սակայն դժբաղդաբար ինք առաջին զոհերէն եղաւ այդպէս հաւատացողներէն: Անգլիացինքրու քաշուելէ ետք, Մ. Քէմալ փաշան և իր համախոհները սկսան աւելի աղատ ասպարէզի վրայ գործել: Անբառուիոյ գօնկրէն ժողուելով «Գուվզէի Միլլիէն» (Ազգային ոյժեր) Ոռչակուեցաւ: Մ. Քէմալ փաշա կամաց կամաց երկրին Անաթօլիի ղեկը իր ձեռքը առնելով Պոլսոյ հետ յարաբերութիւնները խզեց և իրեն հակառակորդներուն ու իր չարժման չմասնակցողներուն՝ դէմ վարձուած չէթէներով սկսաւ կռուիլ, ինչպէս Զիլէ, Եօզդատ, Փօնհա և այլուր որոնք քիչ յետոյ դիւրութեամբ զսպուելով ընդհանուր Անատօլուն Քէմալական էր, ոսկայն երկիրը տակաւին բնական վիճակ չունէր:

Մարզուանի քրիստոնեաներու դիրքը օր ըստ օրէ կը ծանրանալ և տակայն կառավարութեան և իուրք հասարակութեան կողմէ մասնաւոր միտում մը կար կեզծ

երաշխիքներով ժողովութզը օրօրելու և վար դնելու։  
Խսկապէս ալ դարերով խարուող ժողովութզի մը համար  
խարուիլ, անոնց հնարքներուն ու կեղծիքներուն՝ ու  
մնալ հոն կարծեռ թէ բնական բան մըն էր և սակայն  
պէտք է յիշեմ որ Ամերիկեան նպաստամատոյց Մարմնի  
և Մոսիօնարներու ներկայութիւնն ալ յուսադրանք մըն  
էր կարծես իրենց ապահովութեան, առանց նկատի առ-  
նելու որ անոնք քաղաքական ունէ գոյն չունէին։ Եւ  
ահա քիչ յետոյ Միլի սահմաններէն դուրս ունէ քրիս-  
տոնեայի ճամբորդելը արգիլուելով՝ արգելափակուած  
մնացինք Մարզուանի մէջ։

Այս միջոցին Ամերիկացիք դորձեցին առանց անկողմ-  
նակալութեան և կառավարութեան հետ առանց որ և է  
խնդիր յարուցանելու քաղաքականութեամբ տեղի տա-  
լով չատ մը գործերու մէջ՝ սակայն դոնուեցան ուժանք  
որոնք՝ անդլիացիներու ներկայութեան իրենց ունեցած  
անհատական խնդիրներով քինախնդիր ֆանացին սեւերել  
Ամերիկացիք և Գոչէճը, կառավարութեան և թուրք մը-  
ռայնութեան առջև մասնաւորապէս, Մատըզ Նէտիմ պէ-  
յերը, եւ խսկապէս ալ յաջողեցան ինչպէս պիտի տես-  
նենք յետագայ դէպքերուն յաջորդող էջերուն մէջ։

Նպաստամատոյցի գործին, Միսիօնարները պատե-  
րազմի շրջանին փակուած գոլէճն ու աղջկանց վարժա-  
րանը բանալով՝ կրթական բաժինի ծառայութիւնն ալ  
բերին։ Կային 180ի մօտ զիշերօթիկ և ցերեկօթիկ հայ  
թէ յոյն մանչեր նոյնպէս 200ի մօտ աղջիկներ։ Կային  
նաև 20ի մօտ թուրք և մի քանի թրքուհիներ։ Հոս կար-  
ժէ ծանօթացնել մի քանի հակիրճ իսոսքերով, Մարզուանի  
Անաթօլիա գոլէճն իր բաժանումներով և կէս դարէ մը  
ի փեր անոր մատուցած ծառայութիւնները։



# ՄԱՐԶՈՒԱՆԻ ԱՍՄԹՈԼԻՍ ԳՈԼԵՃ

## ԼԻ ԻՐ ՇՐՋԱՎԱՆԵՐԸ



Անաթօլիս Գոլեճը (<sup>(\*)</sup>) կը նշանակէ Ամերիկան Մի-  
սիսամարական հաստատութիւնները, Գոլեճը, աղջկանց  
վարժարանը, հիւանդանոցը և Աստուածաբանական գաս-  
ընթացքը անոր մաս կը կազմին:

Հաստատութիւնը կը գտնուի քաղաքին հիւանային  
մասին մեջ: 1. քառ. քիլոմետր հողային ընդարձակ  
տարածութեան մը վրայ կառուցուած են 35 չենքեր  
խրսրանի բաժին իրեն մասնաւոր չենքով, կօշկա-  
կարնոցը, փուռը, լուացարանը, բաղնիքը, կահագոր-  
ծատունը, ամենանուրը եւրոպ սկան քանդակործու-  
թեան յատուկ գործով մեքենաշարժ աղօրիքը, բուա-  
րամական պարտէզը, կազմատունը: Իր չըջանակները,  
աղջկանց վարժարանը, հիւանդանոցը, մանչերու գոլեճը  
15 տարեկանէն վար եղող, մայրական խնամքի կարօտ  
ողոց, «Հօօ» կոչուած բաժինը, համրերու վարժարանը,  
զեղարանը, թանգարանը և լապրադորը:

Եւրոպական նրբութեամբ և արուեստով կառուց-  
ուած, և Ամերիկայի փոքր մի նմոյշը ցուցադրով այս  
հաստատութիւնը, իսկապէս Անաթօլիի ներսը, որիէ  
այցելուի մը զարմանք և հիսցում ազդելու չափ յառա-  
ջացուցած էր:

(\*) Տե՛ռ պառկեր թիւ 2:



ւ ըստուտունեա շամպով

— առանս վայրեավ ՝ պղիմօց ով նսմի նվազուասի գհավոչ պղէ  
— առշկծողտ վեսմեն «տաղեղի» ով նսմի նվազուասի



ԱՆԱԹԵՐԻԱ ԱԴՅԱԿԱՑ ՎԱՐԺԱՄԱՆԻ ՈՒՍՄԻՑՅԱՅԻ ԿԱԾԱՐԵՐ

Երբ իրը ողջախոհ մարդ խորհինք, պիտի տեսնենք  
այն հսկայ ծառայութիւնները որոնք մեր ազգային  
զարգացման, յառաջդիմութեան և բարձրացման՝ գործին  
մէջ ամենամեծ զարկը տուին, երբ արդէն աժրող անա-  
տօլուն մութի և տղիտութեան մէջ կը խարիստէր, երբ  
հայ դպրոցը իր մանկական օրբանին մէջ, կը ննջէր և  
երբ հայ դպրոցին մէջ նարեկէն և սաղմուէն զատ ովինչ  
կ'աւանդուեր Անսնք պատրաստեցին մեր ցեղին՝ կին-  
սունակ Մջախոհ և ինքնագիտակից տարր մը, որոնք  
մեր գպրոցները յեզարքեցին, ժողովուրդի լուսաւորու-  
թեան սատարեցին և զարգացած սերունդ մը պատրաս-  
տելու կուռա՞ն ունեցան; Նպատակս է լոկ հասարակու-  
թեան ծանօթացնել այն հսկայ դերը զոր «Անաթօլիան»  
ունեցած հայ մոքի մշակման, քաղաքակրթութեան և  
յառաջդիմութեան գործին մէջ որուն համար ազդովին  
երախտապարա կը մնանք, մանաւանդ իր հազար-  
առ սաները ուր որ ալ ըԱմն;

Անաթօլիա գոլէճ՝ նախ մի քանի աարիներ իրը  
աստուածարանական Շամարանի ձևով շարանակել ետք  
1883ին հայասէր ու հայախօս Dr. Charles C. Tracyի  
նախագահութեան տակ գոլէճի վերածուեցաւ: Dr. Tracy  
պողպատեայ կամքով, բարի և ազնիւ նկարագրի, ան-  
խոնջ և յարատե աշխատանքի տէր մարդ ըԱպալու իր  
բոլոր փափաքը եղած է գոլէճը տիպար ուսումնարանի  
մը բարձրացնել և խկապէս ալ հաստատութեան փառքն  
ու պատիւը անոր կը պարտի տեղացի հայ ժողովուրդը:  
Զինք բարի հրեշտակ մը կ'անուանէին իր անհաշիւ բա-  
րեկործութիւններուն համար, որովհետեւ ժողովուրդին  
ամէն կարելի միշոց ընծայած էւ օգտագործելու համար,  
շատ մը աղքատ ու որր տղաքներ ձրի դաստիարակուած  
են հաս: Իր ընկերակիցը Dr. George E. White որուն  
փոխանցուեցաւ նախագահութիւնը 1911ին իր ծերու-

դթանը պատճառաւ, նոյնպէս ուշէն կարելի է իջոցներով՝  
ոգնեց հայ ազքատ ժողովուրդին զաւակներուն զար-  
գացնան գործին մէջ: Dr. White բարեմիտ, ժրաջան  
և գործունեայ մարդ մըն էր իր նշանաբանն եղած է  
«carry on» և միեւնոյն սզկրունքն աշխատեցաւ ներ-  
մուծել աշակերտութեան մէջ, իր օրով գոլէճ իր ամե-  
նաբարձր և փայլուն շրջանը բոլորեց բայց վաղահան  
եղաւ ամենածանր գժրախտութիւնները թէ զալէ: Ի և  
թէ հայերուս զլիուն տեղահանութեան միջոցին:

Գոլէճ էր իր կարող և փորձառու համալսարանական  
փրօֆէսօրներու չորհիւ Ամերիկայի գոլէճներու հետ  
հաւասար կը զասաւանդուէր, ունէր 10 փրօֆէսօրներ  
(Հայ, 2 Ամերիկացի, 2 Յոյն նաև 16 երկրորդական  
դասատուներով 26) հազինոց ուսուցչական կաճառ մը:

Պաշտօնական լեզուն անդիբէն ըլլալով բոլոր գի-  
տական դասերը անով կ'աւանդուէին, փիլիսոփայու-  
թիւն, տրամաբանութիւն, տնտեսագիտութիւն, հոգե-  
բանութիւն, տիեզերագիտութիւն եալլն, կ'աւանդուէր  
նաև հայերէն, յունարէն, թուրք երէն, Ռուսերէն, փը-  
րանսերէն, աշակերտութիւնն այլազան ըլլալով, անոնք  
անոնք միաժամանակ թէ եկեղեցական, թէ ազգային  
ամենկերպ ազատութիւնները կը վայելէին:

Հայ, յոյն, թուրք, ռուս, պուլկար և վրացի նաև  
կրօնքով լուսաւորչական, օրմօտոքս, կաթոլիկ և բո-  
ղոքական, եկեղեցիններու պատկանող, որոնք իրարու-  
հաւասար ազատութիւն կը վայելէին.

Գոլէճին աշակերտութիւնը, իրենց տղթային և  
գրական իղձերուն գոհացում և զարկ տալու համար, իւրա-  
քանչիւրը ունէր իրեն ուսանողական գրական ընկերու-  
թիւնը կամ միտ թիւնը կառավարութեան կողմէ արտօն-

ուած: Հայերը «Շաւարչան», յոյները «Պօնտօս»<sup>(\*)</sup>, թուրքերը «Էտէպիյաթը Օհմանի» որոնք քաղաքական որեւէ գոյն չունենալով լոկ գրական էին և բացուած էիր շատ տարիներ առաջ:

Անաթօլ՝ աղջկանց վարժարանը թէպէտ ոչ տղա. յոց գոլէճի աստիճանին հաւասար և սակայն խրական սեսի յատուկ կարողութիւններով և յատկութիւններով օժտուած տիպար օրիորդ մը, տանտիկին ո՞ր և ուսուցչունի ո՞ր պատրաստող հաստատութիւնն մը է եզած, երկար տարիներ այդ սեսի բարձրացման և զարգացման դործին աստարելով երբ տակաւին աղջիկներու գաստիպակութիւնը աւելորդ, կամ աւելի շիտակը ամօթ կը համարուէր: Այս մասին ալ հաստատութեան տնօրինուհին, Միս Ա. Վ. լլարախ աշխատութիւնները և ունեցած անաղարտ նկարագրի ազգեցութեանը վրայ խօսելու դատիւը, իր սանունիներուն կը վերապահեմ, որոնք մօր ո՞ր գուրգուանքի ասփ և կամ ալ աւելին կը պարափն անոր: Հոս ալ աշակերտութեան մեծամասնութիւնը հայունիներ էին կային նաև շատ քիչ յոյներ և մի քանի թրքունիներ:

Հիւանդանոցը կառուցուեցաւ վերջին տարիներու մէջ կը գտնուի չոչանակին հիւսիս արենմահան մասին մէջ: Եւրոպական սխատէմով տիպար հիւանդանոց մը, չորհիւ բժշկապետ Տօքթօր Մարտինի անխոնդ ջանքե-

(\*) Այս ընկերութեան գինազագարին մէջ յոյն տարագրութեան և գոլէճը կոխուած տուեն որուն պատճառը նոյնինքն այս ընկերութիւնն էր, կառավարութեան կողմէ քաղաքական գոյն արուելով գոլէճը փակուեցաւ: Տես էջ 16 «Պօնտօս» ընկերութեան անդամներու խմբանկարը, որոնք ջարդուեցան յոյն տեղահանութեան ատեն:

բուն, որը 24 տարիներ անդադար գործած է Անաթօն լիայի չքջանակը Տօքթօր Մարտինի անունը անձանօթ իէ նոյնիակ թուրք գիւղացիին, անոր անձնուէր ու գոհարեր ծառայութիւնները, պատրաստակամ ոգին, աղջառակարու անխտիր օդնութիւնները, ձրի բուժումները, թէ հիւանդանոցի միջն թէ այլուր՝ երկրին և ժողովուրդին համար բարիք մը եղած են; Եւ սակայն դըրբաղաբար ոչ ինք կրցաւ վայելել այս նորակառոյց հիւանդանոցը՝ և ոչ ալ ժողովուրդը, թուրք թէ հայ, չէ կրցաւ ունենալ միւտ իր մօտ այն բարերար ձեռքը դէպքերու անիմաստ յեղաշրջումով:

Անաթօլիաի այս շքեղ շրջանակը որը տարիներով լուսոյ օրբան մը եղաւ և «Սուտ Դրախտը» այս աշխարհին՝ ինչպէս թուրքերը կը կուէին զայն: Ընդհանուր պատերազմի և հայոց տեղահանութեան ատեն կիսաւեր՝ իսկ 1916 գարնան Ամերկայի պատերազմի մասնակցելէ վերջ՝ թուրք զինուորական իշխանութեան կողմէ գրաւուելով անկելանոցի և հիւանդանոցի վերած ուեցաւ մինչև զինադադարի հռչակումը 1918:

1918 նոյեմբեր 21 զինադադարի հռչակումին ետք ամերիկացիք վերադառնակնով և իրենց հաստատութիւնները թուրք պատկան իշխանութիւններէ վերագրաւելով նախ «բիլիփի» գործով յետոյ 1919 Հոկտ. 1 ին գոլէճ և իւր պատկան շրջանակները բանալով սկսան իրենց հասեստ ուժերով գործը կրկին շարունակել: Թէպէտ ամերիկացիք անկողմնակալ կերպով գործեցին և սակայն ինչպէս յիշեցինք անդիի սցիներուն ներկայութեան պատահած մի քանի դէպքերու բերմամբ մի քանի թուրք շէփեր երբէք հաշտ չէին գոլէճի հանդէպ: Այս վիճակը շարունակուեցաւ մինչև 1921 Փետր. 28:

1921 Փետր. 28 Զորեքշակթի առառուն, ամրող գոլէճի շրջանակը, կեղրոնական զօրաբաժն՝ հրամանա-

տար ձեմիլ ձահիտի դօրաբաժինով պաշարուեցաւ։ Բոլոր շրջանակը անակնկալի եկած էր առանց տեղեկութիւն ունենալու եզելութենէն։ Ամեն մի քայլափոխի և ամեն մի դրան առջև պահակները գիրք բռնած՝ անցուդարձ յարաբերութիւն, շարժում բացարձակապէս արգիլեցին։ Դէպքէն ժամ մասած գոլէճին տնօրինն ու Տօքթ։ Մարտինը, կառավարութեան կողմէ կանուելով հոն վարդուած էին։ Խւրաքանչիւր շրջանակ իրարմէ անտեղեակ ըլլալով սարսափի մատնուած էին, միայն այն կարծիքը կը տիրեր որ, Յ օր առաջ գոլէճին թուրքերէն լեզուի ուսուցիչ Զէքի էֆ. ի անձանօթներու կողմէ սպաննուած ըլլալուն վրայով մասնաւոր քննութեն մըն էր այս։

Բայց ժամ մը տեսող այս անորոշ կոցութեանը վերջանկէս պարզուեցաւ տնօրինին վերադարձով։

Գոլէճը ամբաստանուած էր իրր զէնքի և ռազմանիւթի մթերանոց։ Կառավարութիւնը՝ տեղացի վրէժինողիր մի քանի թուրքերու հետ թէ համախոն։ և թէ իրր գործ՝ ք անոնց գծուց կամքին պատրաստուեր էին սոյն ձրագիրը։

Վերջապէս պաշտօնական խուզարկութեանց ձեռնարկուեցաւ, ամէն մի շրջանակի զատ յանձնախումբեր որոշուեցաւ, որոնք կազմուած էին 2 սպայէ, 2 ոստիկանէ, 1 ամերիկացիէ և մէ՛լ թարգմանէ<sup>(\*)</sup>։ Ես ալ իրր թարգման ընկերացայ յանձնախումբի մը՝ որուն վիճակուած էր հ ն հիւանդանոցի, աղջկանց վարժարանի և կանանցի<sup>(\*\*)</sup> շէնքերը։ Ինձ վիճակուած այս պաշտօնն ակամայ յօժարելով ականստես կ'ըլլայի այն

(\*) Հիւանդանոցի բժիշկներէն Տօքթ։ Տուի և թարգմանները գոլէճի դասատուներն էին։

(\*\*) Հոս կը պատսպարուէին հօլի մօտ թուրքերէ ամուսնալուծուած հայ աղջկներ։



Վարժունքներուն՝ որոնք ի գործ կը դրսւէին կոպտօրէն։ Ամէն տեղ առանց անկիւն մը զանց առնուելու կը քըն-նուէր, ննջարաններէն մէնց մառանը և ամերիկացի-ներու սեփական սենեակները՝ քաղաքավարութեան ան-նշան կէտ մը իսկ յարգելու։ Կը զարմանայի երբ ամե-րիկաց՝ օրիորդ մը կը խնդրէր ինձմէ թարգմանել թէ իրենց սովորութեան մէջ խիստ ամօթ էր այր մարդ մը օրիորդի մը ննջասենեակը մտնելը, երբ արդէն իսկ ինձի սպարզ բան մըն էր տեսնել այս ամէնը՝ որովհետեւ նոյն իսկ մեզ մեր բոլոր գոյութեամբ իրեն սեփականացնելն թուրքին համար սովորութիւն մը եղած է։

Վերջապէս կէս օրուան ժամը 4ին չրջանակին խո-զարկութիւնը վերջացաւ, առանց ուեւ արդիւնք մը ձեռք ձգելու։ Սակայն քննութեան ատեն ձեռք անցուցին յոյն ուսանողական «Պօնտօս» գրական միութեան արձանա-գրութեան տեսրը և յունական դրօչակ մը, անօրինու-թեան սենեակին հին տօքիւմաններ և մի քանի պատ-կերներ որոնց մէջ կը գտնուէր հիւանդանոցի պատօն-եաներէն պարագաները։ Այս պատկերին մընկերներու յետոյ մինչև Պիթլիս աքսորուեցան, հիմա ողջ

(\*) Ամերիկացիներու ծննդեան տօնիւ առթիւ զամոնք զուարճացնելու համար պղտիկ կատակերգութիւնն մը ներկայացուցին, չէթէի համազգեստներով և որը շատ ծիծաղելի ըլլալուն, հետեւեալ օրը ամերիկացիի մը կողմէ քօթակով քաշուած էր որմէ օրինակ մը անօրէ-նին սեղանին վրայ կը գտնուէր։ Այս պատկերին մէջ գտնուող անձերը իրը չէթէ կամ անոնց համախոհ ձեր-բակալուելով Ամասիս անկախութեան դատարան դըրի-ուելով յետոյ մինչև Պիթլիս աքսորուեցան, հիմա ողջ

Երբ կառավարութիւնը բուն իսկ իր ակնկալածը ցը կրցաւ գտնել, արդէն իսկ բաւ էր «Պօնտոսի» անունը արատաւորիլ որեւէ անձ, որեւէ հաստատութիւն և նոյն իսկ աւելի զօրաւոր բանտ մը քան զէնքի կամ ռազմանիւթի մթերք մը պահուած ըլլալը:

Ժամը 4.30ին պաշարումը վերցաւ և ձեմիլ ձահ՝ տպէց իր սպայակոյտով մեկնեցաւ իրենց հետ առնելով գտնուած տօքիւմանները և «Պօնտոս» միութեան վերաբերեալ թուղթերն ու բոլոր տեսրակները:

Իրիկուան ժամը 7ին սոյն ընկերութեան նախագահը և վարչութեան անդամները ձերբակալուեցան և մի քանի շաբաթ յետոյ Ամսախա անկախութեան դատարանը դատուելով 1921 Մեպու 21ին կախազան բարձրացան:

Գոլէճը խուզարկութիւնէ ետք ամիս մը եւս շարունակելով 1921 Մարտ 18ին իր «Պօնտոս» միներու կեղրոն իր բոլոր շրջանակներով փակուեցաւ, և ի բացահայտ երեք ամերիկացիներէ որոնք որրանոցներուն պաստի գործը շարունակելու համար արտօնուեցան, իսկ միւններուն երեք օրուայ պայմանագրով մը ազգային սահմաններէն գուրս ելլելու մասին էնդարելի հրահանգը հաղորդուեցաւ:

Ահա հոս կը կը վերջանայ միսիան այն հսկայ հաստատութեան, որը ամբողջ կէս դար մը լոյսոյ, գիտութեան և քաղաքակրթութեան կեղրոն մշկած էր և կարծես ալ վերջնական էր աս:

Dr. G. E. White իր սկզբունքի տէր մարդը երբեք չդադրեցաւ օգտակար ըլլալէ, Ամերիկա մեկնելով հոն անդադար ըլլիվի համար աշխատեցաւ և մօտաւորապէս երկու տարուան ընթացքին 1,000,000 տօլար հաւաքեց: Գաղթականութեան թունաստան փոխադրուելով իրեն համար ասպարէզ կը բացուէր օդներ:

լու և գործելու այն ժողովուրդին համարոր ոնց մէջ  
մօտաւորապէս 25 տարիներ գործեց ուստի Անաթօլիա  
գոլէճը «Պօրտ» ընկերութեան հաճութիւնովը Անլանիկ  
փոխադրելով. 58 աշակերտներով և մեծամասնութիւնը  
հայեր ըլլալով «Անաթօլիա նախակրթարան»ի անուան  
կը շաբունակէ իր օգտակար գործը:



Ե՞՞՞ է նԱԳՈՒՄՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆ  
ՅՈՅՆ ԶԵԹԵՆԵՐՈՒՆ ՈՐՈՆՑ «ՊՈՆՏՈ»-Ի  
ԶԵԹԵՆԵՐՈՒՆ ԱՆՈՒՆՆ ԿՈՒՑԱՆ

Բնդհանուր պատերազմի շրջանին երբ արդէն թուրք  
բանակին մէջէն, և պատերազմի դաշտէն օրական հա-  
րիւրներով փախստականներ լիով կ'ապաստանէին,  
թավշան տաղի(\*)ի չուրֆը գտնուող յոյն գիւղերու զին-  
որի փախստականներն ալ ապաստանած էին սոյնլեռը:  
Որոնք բաւական զօրաւոր խուժեր կազմելով շատ մը  
աւերներ գործեր էին թուրք գիւղերուն վրայ: Կառա-  
վարութիւնը շատ հետապնդեց՝ սակայն չկրցաւ ձեռք  
ձգել զանոնք մինչև զինադադարի հռչակումը:

Անգլիացիներուն ժամանումովը անոնցմէ ումանք  
լիունէն իջնելով ազատ և համարձակ կը պտտէին, պաշ-  
տօնապէս սեղւոյն կառավարութեան յանձնուելով: Եոյն  
իսկ Մուսթաֆա Քէմալ փաշայի Անատօլու ժամանելուն  
նախորդ օրերուն «Գավզա»ի(\*\*) մէջ յոյն երեւելիներով  
ժողով մը գումարելով՝ անոնց լիոնէն վար իջնելը տղ-

(\*) Մարզուանի հիւս՝ սային կողմը լիո մըն է ուր  
կը գտնուի բազմաթիւ յոյն գիւղեր:

(\*\*) Մուստաֆա Քէմալ փաչա «Գավզա» հաստատ-  
ուած էր ներքին գացառներու լր բրօպականները յառաջ  
տանելու:

դարաբուծ էր, կառավարութեան այսպիսի տկար ժամանակը իրենց ալ օգնութիւնը բերելով, քանի որ հիշատինադարի մէջ կը գտնուին եւ անոնց ալ ներուժ չնորհուած ըլլալով ու վտանգ և զինուորական վախ չկար:

Այսպէսով անոնցմէ գրեթէ բռլորը վար ի՞շած էին լիոնէն, կառավարութեան շատ վատահութիւն չունենաւ լով անգլիացիներուն ներկայութեանը ընթայն ազատ կը պատէին: Անգլիաց նիրու մեկնումէն վերջ, անոնք կը լին լիոր ելան փոքր թուով մը, իսկ «Գուվիճի Միլիէ» ազգային ուժերու հոչակումէն և թուրք չէթէութիւնը սկսելէ վերջ անոնք խումբ խումբ նաև գիւղացիներէն շատեր լիոր ապաստանեցան, կառավարութիւնը շատ հետապնդեց սակայն անոնք հետզհետէ աւելի զօրացան, այսպէս որ տեղական և շրջակայքի ոստիկանական ուժերը ոչինչ չէին կրնար ընել նոյնիակ չէին կրնար անոնց վրայ կառւելու երթալ, այս չէթէները անուանեցին «Պօնտոս»ի յոյն չէթէներ: Աւու ծվոռ և զերքի յոյներու տեղահանութեան միջոցին Աամսոնի, Պաֆրայի, Իլատիկի, Վէզիր Քէօփրիսի, Գավղայի, բռլոր յոյն գիւղացիներն ալ անոնք որ կրցին նոյն սկ իրենց ընտառի հոն ապաստանեցան, այսպէս Պափրայի մօնիքներով հոն ապաստանեցան, այսպէս Պափրայի մօնիքներով(\*) մինչև Աամսոն այդ շղթայի երկայնքին ամրող լիոր յոյն չէթէներով լիցուն էր և անոնց հսկողութեան կամ աւելին իշխանութեան տակ էր, այս մասին մէջ կը գտնուէին 20—25000 ժողովուրդ ու այր կին և մասուկ, որոնց մէջէն հազիւ Յ—4000 հազարը զինեալ էին: Ասոնք իրենց զէնքերը հայթայթիցին թուրք և չէրքէզ գիւղացիներէ գրամով և ապրուսոր թուրք գիւղերու աւարով և աստատակութիւնով:

(\*) Նէպիյէն լիոր մըն է Զարշամպայի մօտերը:

Դէպքերու այս բարդութեանց մէջ կառավարու-  
թիւնը ամենախիստ միջոցները ձեռք կ'առնէր երկիրը  
խաղաղեցնելու և պատերազմական գործողութեանց նը-  
ւիրելու իր ոյժերը, սակայն իրար յաջորդող «Զափան  
ողլուներու»<sup>(\*)</sup> և Զիլէի հակաքէմալական շարժումները \*  
«Տէրսխմի» քիւրտերու ապատամբութիւնը և այլն երկիրը,  
գրեթէ անիշխանութեան ենթարկուած և քրիստոնեայ  
բնակչութիւնը ան ու դողի մատնած էին; Անա իրերը  
հակառակ քրիստոնեաներուն կը դառնար, և այս միջո-  
ցին է որ ասպարէզ կուդար Օսման ազան ապստամբ-  
ցին կ ուղարկու և յոյն տեղահանութիւնը դեկավարելու  
պաշտօնով:



---

(\*) Եօզդաստի մէջ ծաղած ապստամբութիւնը երբ  
քէմալ վաշա էնգարէ հասատուած էր շատ քիչ թիւով  
չէթէ ունէր իր քովը:

# ՕՍՄԱՆ ԱՂԱՆ

## ԱՍՈՐ ԿԵԱՆՔԸ, ԳՈՐԾՈՒԵՌԻԹԻՒՆԸ

### ԵՒ ՄԱՀԼ

Ներքին խառնակութիւններէ և անիշխանութիւններէ, քէմալական, հակաքէմալական շարժումներէ եւ բաղխումներէ եւ թւրքերու հակադրութիւններէ սարսափած հետզհետէ լեռը ապաստանող յոյն չէթէներու թիւը կ'ստուաբանար, իրհնց կեանքո փրկելու համար իսկ քաղաքի քրիստոնէութիւնը ու ը որին ճգնաժամին բռպէներ կ'անցնէր անստոյդ դրութեան մը մէջ:

Կառավարութիւնը, հակառակ ուեէ շարժում զայելու համար, ամենազդու և ամենասարսափելի միջացները կը գործադրէր, ներքին ուեէ ընթառատութեան տեղի չտալու ինչպէս Զիլէի շարժման մէջ զրեթէ ամբողջ Զիլէն աւերեց և պարագլուխները կախեց եօզզատի Զափան օղլուներու ըմբուտութեան մէջ անոնց բնակարաններէն մինչեւ յետին ինչքը և կեանքը փճացուց, նոյնպէս Փռնեայի մէջ նշյնը ըրաւ, և այս ամենը ըրաւ վարձուած աչէթէջներու ձեռքովս երր տակաւին Քէմալ զինուորական իշխանութիւն մը հաստատած չըլլալով աչէթէճիւթիւննոց էր որ կը տիրէր Անատոլուի մէջ: Այս գործողութիւններու ատեն աչէթէները ազատ և սանձարձակ կը գործէին որը քրիստոնէաներու վախի և յոյներու շատը լեռը վախչիլու պատճառը հանդիսացած է:

Ա. Քէմալ Էման տարի մը ներքին կաղմակերպութիւն ընկած անդորրաթիւն հաստատելու և ըմբռուտութիւնները զսպելու գործով զբ սղեցաւ և որովհետեւ զինագաղարի պայմաններով բանակը ցրուած, և զինուորագրութիւն մը անկարելի էր որովհետեւ ժողովուրդը տակաւին նոր ազատուած պատերազմի սարսափներէն և եթէ ըներ այսպիսի բան մը ամբողջ Անատօլուն իրեն հակառակ ընել պիտի նշանակեր, և արդէն իսկ հակաչարժումները անպակաս էին ուստի իրեն համակիրներով և վարձկան «չէթէններով գործեց մինչև որ նրեն հակակիրները ցրուելով ամբողջ Անատօլուն իր հրամանին ներքե կազմ ու պատրաստ եղաւ, և ահա 1920ի վերջներն էր որ աչէթէններութիւնը կազմալուծելով կանոնաւոր զօրակոչ հոչակեց:

Ենոր ազատուածնած յոյները զսպելու համար քանի քանի անգամներ այս աչէթէններով փորձեց և սակայն չին կրցեր. 1921ի սկիզները կանոնաւոր զորաբաժինով ձէմիլ ձահիտի հրամանատարութեամբ, մասնաւոր ամշաւանք մը կատարուեցաւ ամբողջ «Թաւշան տսղրնի ել կայնքին, բոյց անազին կորուստով ևս մզուեցան, որուն մէջ Զարշամպայի լիուը գտնուող Հսճի պէկի հայչէթէներ խումբին յոյներու օժանդակած օգնութիւնը միեւապէս նպաստեց անոնց յաջողութեանը»:

1921ին կառավարութիւնը ոկ աւ «Պօնտունի» անուան տակ յոյն մեծահատուստ երեւելիներու ձերբակալումը որոնք Ալեասիոյ անկախութեան դատարանը դրս կուեցան ամեն կողմէ դատուելու համար ուր 600ի յօտմարդ կախուեցաւ, իբր «Պօնտունի» դատուելով:

1921ին սկսաւ Պօնտոսի և ընդհանուր ոեւ ժովուեզրքէն 80 քիլոմէթրօ զէպի ներսերը զտնուող յոյներու տեղահանութիւնը: Հ սէ որ Օսման տղան կրկին:

ի յայտ կուգայ իր ամենամեծ ծառայութիւնը ընսուցանել իր երկրին ինչպէս ուրիշ պարագաներու մէջ:

Երբ կը յիշեմ Օսմանի անունը կարծես անզգալարար սարսուռ մըն է կ'անցնի իրապէս: Չպիտի կ'արենայի իր բարեմասնութիւններուն վրայով ձառել ձ'զ և սակայն պիտի ներկայացնէի անձ մը որ իր ամբողջ գոյութեամբ, անրարոյականութեան մարմնացումը, սպանդի հեղինակ ու մասնագէտ մը, պատմութեան կամ առասպելնու մէջ չեմ հանդիպաց նման իրողութիւններու որ ինձ վիճակուած էր տեսնել անդամ մը եւս, աքսորի ձորերը, Տէր Զօրի անապատները, Եփրատի ալիքները չպիտի կրնային հանդուրժել նման ոճիրներուն որոնց ենթակայ եղաւ և տոկաց Մարզուանի հայութեան այս մնացորդը: Չպիտի զարմանայի երբ ըսուէր թէ ան զուրկ է մարդկային խիզձ ըսուած հոգեբանական յառկութենէ, կամ եթէ մարդ էր:

Օսման ազան բնիկ կեսարացի, արհեստով նաւավարեւ տեղւոյն սրիկաններէն մէկը, մօտաւորապէս 45 տարեկան է իւազ մըն էր:

1912 Թուրք-պալլարանեան պատերազմի ատեն զինւոր ըլլալով Թըրք Թիլիսէի մօտերը պուլկար ընդհարժան մը մէջ ծունկէն վիրաւորուելով մաղ մնաց, որով հայրենակիցները զինք կը կոչէին, Թօփալ Օսման, կեավուրի մը գնդակով իրեն եղած այս նախատինքը քրիստոնեաներու հանգէպ զինք վրէժով լեցուցած էր:

1914ի համաշխարհային պատերազմի եւ 1915 չէթէի կազմակերպութեան Օսման ազան ալ մասնակցելով խումբ մը չէթէներ հաւաքելով չորրորդ զօրարանակ, ոռուսներու գէմ կոռուելու գնաց ու հայոց տեղահանութեան պատեն շատ մը վայրագութիւններ ըրաւ:

Ոռուսիոյ հետ պատերազմը վերջանալուն հայրենիք վերադառնալով տեղւոյն քաջաքապետը (պէլէտիէ բէլիսի)



ՊՈՓ. Ա. Օ ԽԵԱՆԻ ԶԵԹԵՑԻ ՀԱՅՈՒՅՔԻ ԼԵՂՊ

Նշանակուեցաւ: Զինադադարին Անգլիացիներու կողմէ, զայն ձերբակտիելու համար հրահանգ տրուեցաւ քրիստոնեաներու հանդէպ իր ըրած վայրագութիւններուն համար որը անմիջապէս քանի մը ընկերներով լեռը ապաստանեցաւ, ատեն մը հոն մնալէ վերջ անգլիական ոյժերու մնկնելէն և Մ. Թէմալի ծագումէն յետոյ լեռնէն իջնելով իր խումբով միացաւ անոր, մօտ 300 մէթէներով, որ այսպիսի անձ մը ահագին ոյժ կը ներկայացընէր ինչպէս երեւցաւ յետագայ դէպքերու մէջ, թէ հակառակ շարժումներ զսպելու գործոզութեանց և թէ ահագին դրամական օժանդակութիւն մը բերելով իր շրջանին մէջ քրիստոնեաները վախի տակ կողոսպելով:

1921 Մայիսին Աեւ ծովու զսպիչ հրամանատար կարգուեցաւ հազարապետի աստիճան տրուելով, օժանդակելու համար յոյն աեզահանութեան գործին և լեռը գտնուող յոյն մէթէները զսպելու պաշտոնով, առաջինին մէջ ամենայն հմտութեամբ դլուխ հանեց իր պաշտօնը: Խնէպօլու և Պաֆրայէն մինչև Տրապիզոն ամբողջ Պօնտոսի շրջանին (մէջ 300) յոյն գիւղեր աւերեց և բնակչութենէն անոնք որ չէին կրցեր՝ լեռը ապաստանիլ տուներու մէջ ամբողջ գիւղով այրեց: Իոկ երկրորդ պաշտօնը կրցաւ ի գլուխ հանել գիւղնալով որ քանի քանի անգամներ այդ փորձը կատարողները ձախողած էին: Նոյնիսկ ձէմիլ ձահիտ իր զօրարածինովը:

Մինչ ամբողջ Աեւ ծովու շրջանին մէջ անխնայ յայն կը ջարդուէր, միւս կողմէն, հելլէն բանակը յառաջ կը սլանար էնգարէն իր յենակէտը ունենալով: Յաջորդարար կը դրաւուէին Աքիլոն Դարահիսարը Թէօթահանեան, էսկիչէնիրը, և 15 օրուան մէջ հելլէն բանակը էնգարէի գոներն էին, և սակայն օրը օրին յաջորդող թսւրքերու այս յուսահատ կացութիւնը աւելի կը վատթարացնէր քրիստոնեաներու դրութիւնը քանի որոյ էր թուրքե-

րուն մտայնութիւնը թէ ամբողջ Անսատօլուն առանց քը-  
րիատօնեայի թողլով յանձնել կնդարէն որովհետեւ ուխ-  
տած էին նոյնիսկ վերջին ափ մը հող մնալը կոռուիլ:

Թուրք ուզմագիտութիւնը կնդարէն ազատելու  
համար ամէն գնով աժենարուուն պաշտպանողական մը-  
կը պատրաստէր: Կարեւոր ոյժիր կը համախմբէին ճա-  
կատ՝ Սագարիայի երկանքին որուն մասնակցելու հա-  
մար ուզուած էր նսե Օսման աղան իր 3500 չէթէնե-  
րով: Մեւ ծովու երկայնքէն եկող այս խումբը պիտի  
անցնէր Մարզուան Գավզափի ճամբով: Նախապէս պատ-  
րստուած յատակագծի մը վրայ 20 Յուլիս 1921 Գավզա-  
համնելուն բոլոր քրիստոնեայ բնակչութիւնը առանց  
կինդանի մէկ մը ձգելու մեծէն մինչեւ նորածինը այս  
թէ կին, հայ թէ յոյն ջարդեցին:

1921 Յուլիս 23 շաբաթ իրիկուան ժամը 4ին թօ-  
փալ Օսմանի չէթէները կը մտնէին Մարզուան: Ժողո-  
վուրդը անտեղեակ Գավզափի դէպքէն և վաղանաս ուէ-  
լվանգէ, իր զործով կը զբազէր, և սակայն եկողներու  
դէմքէն և աչքերուն արտայայտութիւններէն կարելի էր  
գուշակել անոնց մտայնութիւնն ու հոգերանութիւնը և  
արդէն իսկ նոյն գիշերուայ տեղի ունեցող մասնակի շա-  
հատակութիւններ և յարձակութեր ժողովուրդը նախա-  
զգու չութեան հրաւիրեց:

Ուստի հետեւեալ օր մաս մը ընտանիքներ իրարու-  
մատ հաւաքուեցան և մաս մըն ալ իրենց ծանօթ թօւրք  
ընտանիքներոն քով ապաստանեցան, որոնք ամենամեծ  
ընդունելութեամբ հիւրընկալուեցան, կարծես նախապէս  
պատրաստուած ծրագրի մը համաձայն, իսկ մենք գոլէ-  
մի և որբանոցի շրջանակի պատկանողները յրջանակէն  
ներս գրեթէ արգելափակուած էինք, նաև մենք էինք  
որ ամենէն՝ աւելի կը դողայինք որովհեան գոլէմը Պօն-  
տոսնիներու կերպոն ամբաստանուած էր, այդ իսկ պատ-

ճառով շատեր չի համարձակեցան ապաստանիլ հոս կարծելով որ առաջին հարուածը զոլէծինն էր: Յորեկին կարեւոր դէպք մը չպատճեցաւ և սակայն չէթէներու սան ձարձակ պտտելուն և կրկին մասնակի յարձակումներ ըլլալուն շատեր դուրս չելան:

Իրիկուան ժամը 4.30ին ատենները հասաւ նոյնինքն Օսման աղան ուրիշ խումբով մը, ժողովուրդը պահմը հանդարտեցաւ խորհելով թէ անոր ներկայութիւնը պիտի դադրեցնէր անկարգութիւնները, սանձարձակ գործունէութիւնները. նոյնիսկ հայ և բողոքական պատուիրակութիւնը մը անոր բարի գալուստ մազթելու պիտի երթային բայց ուշացած ըլլալուն հետեւաւեալ օրուան յետաձգուեցաւ որը բարերազդութիւն մըն էր:

Օսման ամայի ժամանումը ոչ թէ դադրեցուց ինչպէս կը խորհեինք այլ նախաքայլը տուաւ դժոխային արարուածին, իրիկուան ժամը 10ին ընդհանուր յարձակում մը սկսաւ հայ թաղերու վրայ: Բացարձակապէս կողոպուտի և առեւանգումի շրջան մըն էր որ կը կատարէին: Դիշերելուն համար իրարու քով հաւաքուող հարիւրաւոր կիւներու և աղջիկներու, մեծերու և կաթնկերներու ահեղախառնան ու աղաղակներու, առիւծի մը ճիրաններուն տակ ճիշող թոշնիկի նման օգնութիւն աղաղակող կայսերու վայնասաւնները յարձակումներու դէմ գալարող դաներուն զղրդիւնը, պատուանաններէն և պատերէն դուրս նեստող խեղճերու փախուստի աղմուկները, գեհենալին իրական պատկեր մըն էր տիեզերքը կը դողար կատարուած իրութեան մը առջեւ, իսկ մենք անզգայացած և քարացած կը զիտէինք կատարուած դէպքերը մեր շրջանակէն:

Ամերիկեան շրջանակը ներկայիս յարձակումէ զերծ էր: Նպաստամատոյցի և շրջանակի ներկայ տնօրէն Մր. Compton, իր ընկերներով անփորձ՝ այսպիսի աներեւակայելի դէպքի մ'առջեւ, ամենայն պաղարիւնութեամբ

Հրջանակի պարիսպներուն ամեն կողմ պաշտօնեաններէ և մեծ որբերէն պահակներ զետեղելէ վերջ ինք ալ անդհատ կը շրջէր խրախուսելով մեղ և ամբողջ որբերը: Պատմութեան մէջ հազուադէալ այսպիսի դէպքի մը առջեւ ան իր անձը վտանգելով կ'ըսեմ մահուան՝ և մեզ հետ մեռնելու պատրաստ, պաղարիւն և այնքան քաջ կը կենար և կը վագէր այն վայրերը ուրիէ պահակները վը տանգի նշան մը կ'աղջարարէին՝ որքան կրնաս երեւակայել անձնուէր և քաջ փէտայի մը:

Դուրսի աղաղակներն ու իրարանցումը աւելի կը շատնար, մեղի մօտ գտնուող տուներէ լսուող աղիողործ ձայները կ'արծես ոճիրի ազդարարութիւնն էր, հեաւաքրքրութիւնը, նախանձախնդրութիւնը կը խարազանէր զիս: Անմիջապէս տնօրէնի տունը վազեցի, և փողոցի վրայ դտնուող ծառի մը վրայ մաղլցելով անոր սաղարթախլտ ճիւղերուն մէջ պահուըտած սկսայ դիտել դուրսի անցուղարձլ:

Զայները կարծես զիս անզգայ ըրած էին: կը տեսնէի չէթէներու խումբ խումբ երթեւեկը, տուներու վրայ յարձակումը, ներսէն օգնութեան աղաղակները յետոյ չէթէներու անոնց վրայ յարձակելով... յետոյ խեղճերու փռուիլը... և այս ամէնը քարացած լուսնի հետ ես ալ կը զիտէի, սիրոս հրաբուխի խառնարանն մը, ալ կուզէի ժայլքել բայց ի՞նչպէս... յանկարծ վարը փողոցի վրայի միջադէալ մը... երկու չէթէ հայ կին մը բռնած կը խոշտանգէին. շունչս բռնեցի և գրայանէս ըէվ վոլվէրս հանեցի մէկ հարուածով կրնայի երկուքն իսկ ձգել, և սակայն մատներս իւն չնահանդեցան կրնայի իմ մէկ անխորհուրդ քայլովս ամբողջ չըջանակը վտանգել, այս միջօցին յանկարծ քովէս ձեռք մը ընդմիջեց խորհուրդներս: Տնօրէնի օգնականն էր որ կը կանչէր զիս որ վար ի՞նչէի, չըլլայ թէ զուրսէն երեւալով հու-

յոյն փախտական չէթէ մը պահուած բլլաւ ներշնչէի, սրով վտանգէր չըջանակը, հնադանդեցայ և իշայ վտանգը առաւել կ'աճեր և մեզ ալ մեր անուններու ցանկով տնօրէնէն պահանջուելու վախ կար ինչպէս ինձի հետ եղող ընկերս պահանջուեցան։ Ուսաի գացի և պահուը-տեցայ իմ թաքատոցը թողլով դուրսի խեղճեր նտխախ-նամութեան ձեռքը և հոն մնացի 49 օր։ «Մինչև որ ջու-րեր ցամքեցան ու երկիր խաղաղեցաւ»։

Հետեւել օրը երկուշարթի օր, կացութեան անձա-նօթ շատ մը հայեր՝ գիշերուայ իրենց գէմ։ եղած յար-ձակմանց և անիրաւութեանց բողոքը ներկայացնելու ո-մանք Օսման աղայի իսկ օմանք կառավարութեան դի-մեր էին և խեկապէս ալ իրենց խճդիրը անմիջապէս կար-գաղրուեցան։ տեղն ու տեղը առանց ժամանակ անցնե-լու սպաննելով զանոնք, արդարութեան բողոք մը կը ներկայացնէին արդար կառավարութեան, ահա «արդա-րութիւն»։

Կիրակի գիշերուան և երկուշարթի առուուան մաս-մաւորաբար հաւաքուած հայ երեւելիները որոնք արգե-լափակուեցան բուն իսկ Օսման ազսյի իջևանած օթէլի մէջ, անհաւատալի մահով մը սպաննուեցան։ Հաւաքուած-ներուն մէջէն երկու հոգի ընտրուելով, Օսման աղայի հրամանով երկուքը մասնաւուին ստիպուած էին խեղդել չուա-նով, իւրաքանչիւրին վիզը անցնելով հոն գտնուող իրենց աղջակիցները, որոնց մէջ կը գտնուի նաև իրը դահճ կարգուած այս երկու երիտասարդներէն միոյն հայրը, ինչ դժոխային արարք, զաւակ մը իր հայրը խեղդէ չուա-նով մը խարազաններու հարուածին տակ<sup>(\*)</sup>։ Մահասար-

(\*) Սոյն գործողութեանց ականատես եղած օթէլի դիմաց գտնուող չէնքի առաստաղին մէջ պահուող երի-տասարդ մը հրաշփով աղատած է։

4  
Tunisie, Algérie et Maroc  
L'armée tunisienne  
et la cavalerie tunisienne



սուռ գործողութիւնը կը կատարուի, որուն միջոցին Օսման ազան ձեռքերը գրաբանը յաղթականի նման կը յըջառ դայէր սրահի երկայնքին և ամենամեծ հաճոյքը կ'զգար դիտելով և հեգնելով, մահուան դէմ կուռող և տապըլ-տըկող այս "իսեղճերուն շարժումները". Ժամ մը յետոյ գործողութիւնը կը լրանայ հոս, ուր միեւնոյն բժբախտութեան ենթարկուեցաւ, գոլէճի գործակատարը Պարոն Յովհաննէս Սիլալեան<sup>(\*)</sup> որուն թէ որբահաւաք և թէ հայ աղջիկներու ամուսնալուծման խնդիրներու մէջ ունեցած յախուռն գործունէութիւնը թուրքերը վրէժինդիր ըրածէր:

Հինգչարթի ժամը 12 ը. ե. կրակ մը ծագեցաւ գոլէճի կից տուներու մէկէն, գոլէճի ուսուցիչներէն Պարոն Թաթէոս Ժամկուեան, ըստ ցուցակի սաաննուած չըլլաշ-յավ զայն ձեռք ձգել որոշիր էին զայն տունի մէջ այրիւ և հաւանաբ օր այսպէսով գոլէճի ալ վեասել եթէ կրակը յառաջանար դէպի այդ կողմ, սակայն մեզ ի նպաստ հիւսիսային սաստիկ հով մը վիճնեց հրդեհին ուղղութիւնը դէպի քաղաք և ահա քաղաքը թուրքերու թագէն սկսեալ մի քանի վայրկեանի մէջ բացերու մէջ էր, և մենք ազատուած, նոյն միջոց յանկած քաղաքին կերպոնէն ֆրանուացւաց գոլէճէն սկսաւ ուրիշ մը սկսիւ, ուր բանտարկուած էին կիներ և պատիկներ<sup>(\*\*)</sup> ալ որոշ էր ծրագիրը առանց նշոյլ մը իսկ ձգելու բնաջնջել հայութիւնը, չէնքը քարիւղով ողողուած ըլլալով ակնթար-

(\*) Երբ զինքը անձամբ կանչել տուաւ Օսման աղան ամենայն պաղարիւնութեամբ յանձնուեցաւ իր պատճառով գոլէճը չինական համար եթէ՝ ոչ կրնար լեռը ապաստանիլ:

(\*\*) Հոս հաւաքուողները մօտաւորապէս 600 հոգի էին:

թի մը մէջ ամէն կողմէ բռնկեցաւ<sup>(\*)</sup> կիները պիտի այ-  
րէին ողջ ողջ, դժո՞լսք . . . :

Սակայն անոնք գերբնական պազարիւնութեամբ մը  
իրար գրկած բոպէ մը առաջ կը բաղձային մահը առանց  
վախնալու<sup>(\*\*)</sup> : Արահը յատուկէն բռնկած էր և տախ-  
տակներու վրայէն կրակին տաքութիւնը իրենց մարմ-  
նոյն կը հասնէր, ալ վերջնական էր, մայրեր գրկած իրենց  
սիրելի գաւակները կը հանգարաւեցնէին ըսելով թէ «Յի-  
սուսի գիրկը կ'երթան իսկ մի քանի կնոջ և հաւատքով  
լեցուած կիներ իրենց քով գանուած հացը իրրև հազոր-  
դութեան նշխար կը բաժնէին հոն գանուողներուն:

Այս միջոցին սրահին մէջ իրարանցումը կը սկսի . . .  
չէթէները դռները բացած սուինննրով դուրս կը հանէին  
կիները, կարծես գերբնական, Աստուածային ոյժ մը կը  
մզէր զանոնք որ ազատւին այս խեղճ անտէրները «Ճուտ  
դուրս ելէք» «Հրաման», «Ներում» եկած է ձեղի կ'ը-  
սէին, կարծես մարդասպաններ կամ աւազակներ էին ա-  
սոնք որ մահուան գատապարտուած ըլլալով: Հրաման  
եկած էր անոնց համար: Բօլորն ալ անմիջապէս դուրս  
կը խուժէին, բոպէ մըն ալ եւ ահա չէնքը կը խորտակի  
բոցերու և ճարճատիւնի մէջ: Իսկ ազատուող կիները կը  
առաջնորդուին տեղւոյն զօրանոցը:

Մինչ կացութիւնը այս էր քաղաքին մէջ անդին  
զարդերու միջոցին, զիշեր կտմ ցըրեկ պատերէն և ուրիշ  
տեղերէն գաղտնի գոլէճ ապաստանող թշուառներուն  
որոնց՝ Մր. Քամբթըն և ընկերները աչք զոցած՝ նոյն-  
իսկ զիւրութիւններ ալ ընծայած էին, թուրքերը սկսան  
լազ մը հիւսել անոնց գլխուն: Գոլէճի կից եղող տու-

(\*) Ես այս տողերս գրողս գոլէճի մէջ պահուած  
թաքստոցէս կը գիտէի:

(\*\*) Ականատեսի մը պատմածին համեմատ :

նին կը ակ գնողը հայ մը ըլլալը և անոր ալ գոլէն ապաստանիլը ամբաստանելով չէթէները ոկսան պատերու վը-  
րայ յարձակիլ ներս մտնելու։ Անմիջապէս Մր։ Քամբա-  
թըն և Միս Անթօնին դէպքին վայրը հասնելով դիմադ-  
րեցին ամէն կերպով և հրելով պատէն վար ձգեցին զա-  
նոնք ըսելով թէ հոս Ամերիկան հող կը սեպուէր և եթէ  
կասկած մը կամ պահանջք մը ունէին կրնային սպաշտո-  
նական խուզարկութեան ձեռնարկել, եթէ ոչ ամէն գնով  
չպիտի թողէր, ի՞նչ քաջարի ընթացք մը այսպիսի կա-  
ցութեան մը մէջ և սակայն այսպէսով անոնք ազատե-  
ցին յարձակումէ, թէպէտ մի քանի մարդոցմով անոնք  
եկան բայց բան մը չկրցին գտնել հոն ուր կասկածէր  
էին։

Ուրբաթ առաւօտ էր ես իմ թաքստոցէն կը դիտէի  
խորհրդաւոր քաղաքքը։ Լուռ էր ամէն կողմ, կինդանու-  
թեան շունչ իսկ դադրեր, թուրքերն ալ իրենց մոխրա-  
կոյտին վրայ նստելով կ'ողբային իրենց պատիժը, աը-  
խուր էր քաղաքք որուէ մէջէն կը բարձրանար աւերակի  
աճիւններ ամէն կողմէ մահուան հոտեր կուգային դէմս  
կը տեսնէի գիւղի մը ուղիին վրայ թուրք զիւզացունի-  
ներու շալակարած աւարէ մը դարձր, որոնք կուգային  
քիչ մը անդին հրացանազարկ եղած խումբ խումբ կինե-  
րու այրերու վրայէն հագուստները կողոպտելի։ Քիչ ան-  
զին հայոց գերեզմանատան ուղիին վրայ դիակարած  
կառքերու կարաւանը որոնք կը տանէին թաղելու ամ-  
բադ հայութիւնը, հոն արձանացած կը դիտէի անյագուրդ  
խորհուրդներս և եղեւակայութիւններս ինձ խելակորոյ-  
րրած էին, անշարժ մնացի ժամերով և կարձես կը լ'էի  
գերեզմանէն անոնց անձայն ազաղակները, օգնութիւն։

Օսման իր աւերբ վերջացնելէ յետոյ շարունակելով  
իր ճամբան անցաւ Զօրում հոն կառավարութիւնը ամէն  
միջոց գործադրեց նման արխանհեղութեանց առիթ չտալու

համար կառավարութիւնը տեղւոյն հայութիւնը մասնաւոր հոկողութեան տակ առաւ ուրիէ Օսման անցաւ առանց ուեէ վտանգ պատճառելու; Դէպի Սունկուրլու, հոս ալ կառավարութիւնը կարելի միջոցները ձեռք առաւ և մասնաւոր տեղ մը արգելափակելով հայերը մասնաւոր հոկողութեան ենթարկեց զանոնք, և սակայն տեղացի երեւելի մի քանի թուրքեր քանի մը հայերու լինասակար տարր ըլլալը տեղեկացնելով, Օսման աղայի 30 հոգինոց ցանկ մը ներկայացուցին ասոնց բնաջնջման համար և երբ Օսման աղայի ժամանելու պահունք անոնք մասնաւորաբարզատուելով կազմ ու պատրաստ կը գտնուէին չէթէներու հետ ճամբայ ելլելու տեղւոյն քաղաքապետը վրայ հասնելով աղատած է զանոնք՝ այնպէս որ հօս ալ առանց լինս մը անցնելու անցաւ ինդար և երբ քաջարի չէթէ՛ երով երեւափխանական ժողովի չէնքին առջելէն կ'ան ինէր ծափահարութեան առարկայ եզաւ, կարծես փոխարէն իր ըրտծ բարբարոսութեանց Օսման աղան Մագարիոյ պատերազմներուն ժամակցելէ վերջ ։ Հաղարապետի ախտղուը ստացաւ, եւ երբ այս առթիւ մեծարանքի առարկայ եղաւեւ ժողովին կողմէ զնահատութեան մետաղիօն ստացաւ ան սա ճառը խօսեցաւ ։ Ան այս ստք ազգիս և հայրենիքիս սիրոյն համար զոհեցի և մինչև որ հելլենները ծովը թափեմ չպիտի հատիւն և տակայն զըմբաստաբար հելլէն պարտութենէն յիտոյ և իդմիրի պարպումէն ետք, Ազգ ։ Ժողովի անդամներէն Տրապիզոնի երեւափխանը իր աան մէջ խեղզելով ինքն ալ կախուեւ Այսպէս վերջացաւ կեանքը

Մարգուանի հայութիւնը չարչարանաց ամբողջ աւագ շաբաթ մը անցնելէ յետոյ վերապրոդ հայութիւնը ազատ արձակուեցաւ, զօրանոց բանտարկուած կ'ները նպաստամատոյցի տնօրէն Մը ։ Քամբթընի յանձնուեցան որովհետեւ ոչ տուն և ոչ ալ ապրուսոի ոչ մէկ միջոց

մասած էր անոնք ազատ ձգուեր էին նստելու իրենց մոխ  
րակոյաներու վրայ ողբալու իրենց սուզը: 2200 հայ բը-  
նակչութիւնէ հազիւ 800 հոգի կին և պղտիկ և 30 հոգի  
այր պահուած էին, գրիթէ այրերէն մեծ մտաըր գօշէնի  
մէջ, ասոնցմէ 300 հոգի անտէր կիները Մր. Քամրթըն  
ներս առաւ զանոնք հագուեցնելով, հագուեցնելով նաև  
բոլոր ազատուածները որւվհետեւ գրիթէ անոնք՝ մերկ  
թողուեր էին: Այս ազատուոզները 2 ամիս մասնաւորա-  
բար ասոնց համար կերակուր պատրաւտելով կերակրեց  
օրական 3 անգամ կերակուր բաժնելով անոնց մինչեւ որ  
անոնք քիչ թէ շատ ինքնապահ դարձան:

Ահա Հոս կը ներկայացնե՛ այն հոկայ ծառայութիւնը  
որ Նպաստամտոյցը ի յայտ բերաւ Մարզուանի ագէտին  
և այլ հոկայ դործը որ Մր. Քամրթըն և իր ընկերները  
ունեցան հոս:

Ո՞ր, Քա բթընի Միսիս Անթօնիի, Միս Քօրնինի, Մր.  
Համբարձուի, և Միսիս Քամրթընի գնահատելի և քաջարի  
գործունէութիւնը արդիւնքը տուին, այսօրուայ վերապ-  
րւդ Մարզուանայ հայութեան, որբերու, որբուհիներու և  
պաշտօնէութեան փրկութեան որուն յաւէտ երախտա-  
պարտ պիտի մնանք իբրև հայ և իբրև վերապրոդ սե-  
րունդ մը, երբ կարելի և ի վիճակի պարագաներու տակ  
կը ինայուին ազատարար ձեռքեր, ինչպիսին իզմիրի  
աղէտին, Անատոլուի խորերը այսպիսի վեհանձն և անձ-  
նուէր հոգիներու գործունէութիւնը գնահատելի է:

Երբ այսպիսի ժմանակ մը կեանքի վախը ամէնը  
սարսափեցուցած հայ անունը կրող ամէն մի անձ իր կտ-  
շին փրկելու ծակ է ծակ կը մտնէր, երբ մարդ մը չէր  
գըտնուշը անոնց գործունէութեան և կառավարութեան  
ըլլալիք դիմումներու թարգմանը ըլլալու Միս Սիմա-  
Գույումնեան կարծես ամենուն համար քաւութեան նո-  
խազ ըլլալու պարտաւորուած արիասիրտ հոգիովը Ամերի-


կացիներուն կողքէն չէ զատ ուած և մինչեւ վերջը անոնց հետ աշխատակցած իրեն և շատ մը իր ազգակիցներուն ազատման պատճառ եղած է նոյնպէս անոր անունը չառ սրտերու վրայ անմոռաց պլանի մնայ: Անոր գործունէութիւնը թէ Մարզուան և թէ հիմա Յունաստանի մէջ յար գանքի արժանի է որ ներկայիւս կը գտնուի Սիրայի որբանոցը: Ուստի թոյլ տուեք ինձ որ այս փոքրիկ դրքոյն ձօնեմ անոր անմոռաց յիշատակին և իր գոլեճի 25 ամեւայ գործունէութեան որ իրրեւ հայ մեծ ծառայութիններ մատուցած է:



Տիրիպակ. — Ա. պրակ 2 էջ 1916ի աեղ պիտի ըլլայ 1915







ՄԱՏԵՆԱՀԱՐ «ՆՈՐ ՕՐԻԿ  
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1.—	Մատնուած Յունաստան	6	արլս.
2.—	Վիպակներ, Մօրասան	2	"
3.—	Զմբրւահայ Կեանքը	10	
4.—	Աթէնքէն Էնկիւրի	6	"

ՄԵԽԱԳԱՆԱԿ ԳՆՈՂՆԵՐՈՒ ՄԱՍՆԱԻՈՐ ԶԵՂՋ

Հասցէ՝

Գրատուն «Նոր Օր»

16, Օտառ Բիբիքլէս, Աթէնք

~~ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ~~ ՆՈՐ ՕՐԻԿ  
ՀՐԱՄԱՆԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1.—	Մատնուած Ցունախտան	6	արիս.
2.—	Վիպակներ, Մօրասան	2	"
3.—	Զմիւռնահայ Կեանքը	10	
4.	Աթէնքէն Էնկիւրի	6	"

ՄԵՇԱՔԱՆԱԿ Գ. ՈՂՆԵՐՈՒԽ ՄԱՄԱԽՈՐ ԶԵՂՋ

Հանգեց՝

Գլամուռն «Նոր ՕՐ»  
16, Օռոս Բիրիքլէն, Աթէնք







